

ճարտարարուեստ կերպով ձեւացած ու հրաշախի կերպով նկարուած չեն : Միքէ չկայ գերազոյն եակ մը, ամենիմաստ գօրութիւն մը որ այս գեղատեսիլ ծաղկըներն այն փոքրիկ հատիկներուն մէջ պահէ ու ժամանակին ասանկ բուսցընելով մեր աշքին երևցընէ : Միքէ չկայ սիրալիք ու բարեգուք սիրտ մը որ մարդկանց զուարձութեանը համար այս գեղեցիկ ու գոյնազոյն ծաղկըները կը բուսցընէ :

Հազիւ թէ հայրը խօսքը լմնցուց, բռնեց Սմբատ անոր ձեռքն ու կանչեց . — Ո՞հ, սիրելի հայրիկ,

նիմա ինչպէս որ պէտք է հասկըցայ . Աստուած ստեղծած է թէ այս եւ թէ պարտեզին մէջի բոլոր գեղեցիկ ծաղկունքը, որպէս զի ցուցընէ մեզի թէ նրչափ կը սիրէ զմեզ :

— Ճշմարիտ է, որդեակ, կրկնեց Պ. Վահան. ծաղկըներով լեցուն պարտեզնիս մեծ զիրք մըն է, եւ անոր ամեն մէկ թերթին վրայ կրնանք կարդալ թէ նրչափ կը սիրէ զմեզ Աստուած, որչափ բարեգուք է, հզօր եւ իմաստուն :

Երկինք երկիր եւ արարարծ համօրէն

Զիմաստուրիւն Հաստցին եւ զսէր քարոզէն :

ՓԱՐԻԶԵԱՆ Ս.ՄՍՍ.ԳԻՐ ԵՒ ԶԱՆԱԶԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱԲՀՅ.

Տարւոյս սկիզբները եւրոպայի մէջ մեծ շփորութիւն ու ոչ սակաւ վախ ձգեց գերմանացի աստեղաբաշխի մը խօսքը, որ այլ եւ այլ զննութիւններ ու հաշիւններ ընելով հրատարակեր երթէ այս տարի յունիսի 15ին գիսաւոր մը պիտի զայ, երկրիս նետ պիտի զարնուի եւ տակնուվրայ պիտի ընէ զայն . եւ կրնաստատէր թէ աշխարհիս վերջը հասեր է . նոյն օրը երկինք ու երկիր իրարու պիտի անցնին, աշխարհս կրակի ովկիանոս մը պիտի դառնայ, ծովուն ջրերը բոցածւայ պիտի բորբոքին, եւ վերջին անաւոր դատաստանը պիտի ըլլայ կենդանեաց եւ մեռելոց :

Փարիզու դիւրավան ժողովրդեան վրայ ալ բաւական ազդեցութիւն ընելով այս ջարագուշակ մարգարեւութիւնը, շատ մարդիկ մեծ վախի մէջ ձգեց . ամեն տեղ երկու երեք հոգի մէկմէկու հանդիպելուն պէս ասոր վրայ կըխօսէին . մինչեւ վողոցներուն մէջ աղքատ մարդիկ նոյն անաւոր նիւրոյն վրայ շինուած մասնաւոր տաղեր երգերով ողորմութիւն կըժողվէին :

Ժողովրդեան այս անհնագոտութիւնը տեսնելով, Փարիզու դիւրանոցին աստեղաբաշխները փուրացին իրենց կարծիքը տպագրութեամբ հրատարակելու, գերմանացի աստեղաբաշխին կարծեաց անհիմն ըլլալը հաստատելով . եւ մէջերնէն Պ. Պապինէ մեծանուն աստեղաբաշխը կըսէր .

« Երէ համարիմք ալ որ զիսաւոր մը զայ մեր երկրիս նետ զարնուի , տուած վնասը այնչափ միայն պիտի ըլլայ՝ որչափ որ շոգեկառքին սաստիկ արագութեամբ վազած ատենը ամենափոքրիկ ճանձ մը զայ անոր զարնուի : » Այսպիսի արժանահաւատ անձանց վկայութեամբ ժողովը դեան վախսը փարատեցաւ . մանաւանդ որ հոչակաւոր Հերշէկ անզիխացի աստեղաբաշխը կըսէր թէ զիսաւորները շոգիանման մեծատարած նուրբ ու բափանցիկ զանգուածներ են : Արդ շոգիի մը երկրիս ամենակարծր պնդութեանը նետ զարնուելին ինչ վտանգ կրնայ ելլել :

Սյն զիսաւորը 1455ին ալ երկրիս մօտէն անցեր է, եւ սակայն թնաւ ձախորդութիւն մը չէ պատահած . ընդ հակառակն այն տարին հունձքն ու այգեկութը շատ աւելի առատ եղեր են : Թող որ միջին դարու տգիտութեանը մէջ չենք, յորում կարծէին տգետ մարդիկ թէ չարիք ու քշուառութիւն չկայ որ զիսաւորները նետերնին ըրերներ : Գիսաւոր մը երեւան 1456ին այնպիսի մեծութեամբ՝ որոյ նմանը դեռ չէր տեսնուած . այնպէս պայծառ եր լոյսն որ զիշերն առանց ճրազի կըկարդացուէր . պոչը վարսուն աստիճան երկայնութեան տեղ բռներ եր, եւ երկնքին երեսը հրավառ ճամբու մը պէս կերեւար : Սյն ատենն ալ աստեղաբաշխներ եղան որ ըսին թէ աշխարհիս վերջը հասեր է : Հիմա այնպիսի զուշակութեանց

վրայ կըծիծաղին գիտունները իրաւամբ. քայց այն տգիտութեան ու սնապաշտութեան ժամանակն այնպէս չէր, եւ քագաւորները ժողովուրդներեն ալ աւելի կըսարսափէին : Կալխատոս պապը այն տարին հասարակաց աղօքները ու ծոմապահութիւններ ապապրեց, եւ անով ամենուն սրտին մեջ աւելի սաստկացաւ վախը. ամենքը անու դողի մեջ ընկան. մեծամեծները բոլոր իրենց հարստութիւնը վանքերու տուին, գիշեր ցորեկ եկեղեցինները ժողովրդով լեցուն եին. հայրերը, մայրերը, որդիք ու ազգականք ամեն վայրկեան աղեխարշ ձայներով իրարու վերջի ողջոյնն ու յետին համբոյրը կուտային. քահանաները խոստովանանք լսելու չէին հասներ, հարկ կըլլար խումբ խումբ ժողվել զանոնք ու ամենուն մեկեն արձակում տայ : Գործաւորները չէին ուզեր աշխատիլ, երկրագործք անմշակ քողուցին արտերը, ամեն բան երեսի վրայ մնաց : Վրան շատ ջանցաւ, աշխարհիս վերջը գալուն տեղը սարսափելի տով եղաւ, անոր ետևեն ալ հասաւ ժանտախտը, որ Եւրոպայի բնակչաց երեք մասին մեկը ջարդեց տարաւ, և բոլոր այս քշուառութեանց անմեղ գիտաւորը սեպուեցաւ պատճառ : Երե մարդիկ ցորեկներն իրենց աշխատանքին նետ ըլլային, գիշերներն ալ անոր փառաւոր լոյսը վայելելով գուարձանային անկասկած, տարակոյս չկայ որ այն ամենայն ջարեաց մեկն ալ չէր հանդիպեր, ու Եւրոպա անանկ յանկարծուն ամայի չէր մնար :

Աշխարհիս վերջը գուշակողներուն խօսքերը երե կատարուելու ըլլային, մինչեւ հիմա քան անգամեն աւելի վերջացած պիտի ըլլար այս աշխարհ : Երողուոս գուշակեր և եղեր քե աշխարհս 10,800 տարի պիտի դիմանայ . Դիտն՝ քե 15,984 տարի . Արփեռու՝ քե 420,000 տարի . Կասանգը՝ քե 1,800,000 տարի : Թերեւս աւելի խելքի յարմար ըլլայ ասոնցմե մեկուն խօսքին հաւտալը, որովհետեւ գուշակութիւննին դեռ սուս չէ ելած, քան քե անոնց որ այս ինչ կամ այն ինչ տարին աշխարհս պիտի վերջանայ ըսեր ու իրաւամբ ծաղը եղեր են : Սունց մեջ անուանի և Արփատարքոս յոյն աստղաբաշխը որ ըսած է քե կատարած աշխարհիս պիտի ըլլայ յամի աշխարհի 3,484, Դարեւու ջափագետը որ ըսաւ քե աշխարհիս 5,552 տարին մարդկային ազգը պիտի ջնջուի . Բեռնարդոս Թուրինկիացի գերմանացի կրօնաւորը ըսաւ քե աշխարհիս վերջը պիտի ըլլայ Քրիստոսի 4000 քուականին . Առնոյ

աը Վիլնեօվ գաղղիացին՝ քե 1589ին. Ցովիաննես Հիլքն գերմանացին քե 1651ին. Աւիսընս անգիտացին (որ Ցովիաննու աւետարանչին Ցայտնութիւնը երկրաչափութեամբ ու հանբանաշուով կուգեր բացատրել) շատ մը հաշիւներէ ետքը որոշեր եր քե աշխարհս պիտի վերջանայ 1715ին կամ 1716ին : Ամանք եղան ըսին քե հարիւր տարի ալ աւելի կեանք ունի աշխարհս, ուստի 1816ին յուլիսի 18ին պիտի կործանի . քայց Քրուտներ գերմանացին 1819ին ձգեց այն կործանումը, Լիպենշբայն 1823ին, Սալմաո-Մոնֆոր 1836ին, ուրիշ աննշան սուս մարգարեներ ալ 1840ին յունուարի 6ին :

Գաղղիոյ Լանկլուտոք գաւառին մեջ Աւինեօն ըսուած գեղին մօտ բլրակ մը կայ շատ բարեեր ու գուարձալի . այն բլրակին վրայ երկու հատ կրանիթ քար կայ ահազին մեծութեամբ որ նին Գաղղիացոց կուապաշտութեան ատենները հոն բերուած կերեւան : Արդ այն երկրին մեջ որոն կուզես հարցուք, կըսեն քե երբ այն երկու քարերն այնչափ իրարու մօտենան որ մեկզմեկ համբութեն՝ աշխարհիս վերջը պիտի գայ : Այս ալ կաւելցըննեն զեղացինները քե հարիւր տարի առաջ այն քարերուն մեշտեղեն ձիաւոր մը կանցնի եղեր դիւրաւ, իսկ հիմա գեր մարդ մը հազիւ կրնայ անցնիլ : Սյսպիսի ուամկական առապելներ աշխարհիս ամեն կողմն ալ կրգուուին . քայց իմաստուն քրիստոնեին մեծ ամօր է, երբեմն ալ մեղք, ասոնց հաւատապը :

Աւստի յունիսի 13ին գիտաւորը կրնայ համարձակ երեւան գալ (քե որ իրօք պիտի գալ . վասն զի քաջ աստեղաբաշխները անոր վրայ ալ կրտարակուսին իրաւամբ). քայց գալու որ ըլլայ՝ սիրով ընդունինք զինքը, եւ մեր հետաքրքրութիւնը յազեցըննելուն համար զնորհակալ ըլլանք իրեն, ու փառք տանք ամենակալ Արաքշին երկնի եւ երկրի որ սքանչելի եւ անխախտ օրինօք կարգաւորեր և ընութեան ընթացքը, եւ իրեն միայն պահեր և աշխարհիս կատարած երր զայուն գիտութիւնը . իսկ մեզի պատուիրեր է որ արրուն կենանք նոզեով ու անիւ եւ գողութեամբ զանձանց փրկութիւն գործենք, եւ միանգամայն որդիական վատահութեամբ ցնծանք առաջի նորա. փոյքերնիս ըլլայ որ աշխարհիս կատարած նորեն հետացաւ մեզմէ, ու մեզի պահուած չէ եղեր երկրիս վերջի բնակիչքն ըլլալու տարօրինակ պատիւը :